

Բայց չմոռանա՞ք ըսել որ կատարեալ մանկավարժութիւն լինելու համար կը պակսին մէջը ոչ սակաւ կէտեր, որք անտարակոյս յաջորդաբար Նիւթին յաջորդ էջերը պիտի կազմեն :

Կը յուանա՞ք որ այս ամէնը անթիւ իղձեր չպիտի լինին . և ոոցա թեւեր առողջ պիտի լինի եռանդուն ազգութեան համամտութիւնը : Յիրաւի, ինչ զեղեցիկ բազզ մ'է մեզ ա. մենուս համար՝ եթէ մանին մեր ամէն դպրոց. ներու մէջ սոցա նման օգտակար նորութիւնք . որով աշակերտք իրենց առողջութիւնը պահելով հանդերձ, սակաւ ժամանակի մէջ շատ բան պիտի սորուին և պիտի դիտնան յա. մենայնի աստիճանաբար բարձրանալ, շնորհիւ ուսեալ, լուսամիտ և եռանդուն վարժա. պետաց, Գրուար չպիտի լինի զէթ կ. Պոլսոյ դպրոցներու մէջ ծաւալել նոցա յղացած խոր. հուրդները, միայն թէ չպակսին խոհեմու. թիւն և անձնանուէրութիւն :

Զ. Ս.

— 3300000 —

Գ Ե Ղ Ե Տ Կ Ա Գ Ի Տ Ո Ի Թ Ի Ի Ն

(Շար. տես յէջ 373)

Մ Ա Ս Ն Բ

Գ Լ Ո Ի Խ Բ . — Արուեստը :

1. Մեր արտաբոստ ընդունած տպաւորութեանց կամ ըստ մեր ձեռնհասութեան անոնց զուգարութեանց, և կամ մեր մտաւորական յղացմանց արտայայտութիւնն աւրուեստ կը կոչուի :

Արուեստագիտական արդիւնք առաւել կամ նուազ արժանիք կ'ունենան՝ ըստ որում այդ տպաւորութիւնք՝ կամ զուգարութիւնք կամ ստեղծմունք աւելի կենդանի կամ ազգու են և ըստ որում զանոնք աւելի կամ նուազ յաջողութեամբ կ'արտայայտենք :

2. Նոյն իսկ նախապատմական դարուց թուրք ճեպարներուն մէջ, կը գտնենք մարդու զէպ յարուեստ ձևտուրք : Ի սկզբանէ անտի իւր այս ձևամամբ մանաւանդ տարբերել կը թուի նա կենդանեաց դասէն՝ որոց ուրիշ կողմանէ համակարբը է՝ Օրէնք՝ հաստա. սութիւն չունեցած՝ արուեստ մ'ունէր : Քարայրներու խորն իսկ՝ ուր կ'ապակներ ինք. գինք պատսպարելու համար վայրնի գա. զանաց յարձակումներէն՝ իւր նետերուն և գայլախողէլ զանակներուն վրայ կը գտնենք փորագրեալ գարգիւր, որ անտարակոյս այդ զերքերուն ամբարձիւնն աւելցնելու էին նը. պատտեր : Ասոնցմէ զուրս կը գտնենք նախ. նական մարդէն դատասկերտեալ մանեակ. ներ, ապարանջաններ, օղբեր որ իրենց անյայտ ձեւին տակ ալ՝ կը յայտնեն մարդուս մէջ զեղեցիկն տեսնչ մը, որ զզացմամբ միայն չբա. տականանալով՝ արտայայտել կը փորձէ :

Հիմակայն վայրենիներն ալ որ քաղա. քակրթութեան տեսակետով մեզմէ վարերու հետաւորութիւնը կը պահեն՝ նոյն զգացումն. ըր կը յայտնեն իրենց մարմնոյն վրայ բրած կարուածներով՝ իրենց գանկի մարթին մէջ բոյսեր զետեղելով, վերջապէս փալփուն ա. ուսրկայից համար իրենց ցուցած հիաց. մամբ :

3. Մեր արուեստագիտական յայտնու. թեանց ու զարգացման նպաստող՝ երկու գըլ. խաւոր կարողութիւնք կան . մեր նմանու. թեան բնագլը և վերլուծութեան ոգին : Ա. ուղինը զմեզ կը պրզէ մեր շուրջը գտնուող երեւոյթներուն նմանելու՝ յորմէ երեւան կու. կան արուեստին առաջին տարբը . երկրորդը զանոնք մանր քննել տալով՝ և դասակար. գերու խմբելով, զանոնք զանազան ճիւղերու կը բաժնէ և կը զարգացնէ :

4. «Մարդ նմանող է՝ կ'ըսէ Լամարտին՝ որովհետեւ կատարելագործելի է» : Նմանու. թեան բնագլը՝ ամենէն ակնհերս ազդեցու. թիւնը կը նշմարենք վայրենեաց և երախտից վրայ, որոց վրայ զեռ չեն զօրեր քաղա. քակրթութեան զանապարտութիւնները , որք՝ այսու մարդկութեան նախնական պայմանը կը պատկերեն մեզ : Հաւանական է որ երկ. նաւոր մարմնոց՝ ալեաց կամ հնձոց ներպաչ.

նակ ծածանմունք. — քարայրներու կամ բուսոց տեսքը. — թռչնոց դայլայլիք կամ հողմոց սոլլը՝ առաջին պարերու՝ առաջին բնակութեան և երգոց նախազարգափարն բնծայեցին առաջին մարդկանց: Ոմանք ի բանասիրաց նոյն իսկ բառից ծագումը նմանաձայնութեան վերագրեցին: Ելձէ այդպիսի ենթադրութեան մը բոս ամենայնի ապացուցանելու տարբերքը կը պակսին մենէ՛ սակայն անհնար է շատ մը բառից և իրենց ներկայացուցած առարկայից մէջ առընչութիւն մը չնշմարել: Տարակոյտ չկայ որ ահ, սոլլ, թնդիւն, ոձ, և այլն բառերը նշանաւոր նմանաձայնութիւն մը կ'ընծայեն. այսօրինակ բառերն աւելի բաղմամբի պիտի ըլլային իրենց նախնական ձեւակերպութեան մէջ. բայց երկար գործածութիւնը անոնց սկզբնատիպ կազմութիւնը այլայլած է, ինչպէս ջրերուն շփումը կ'ողորկէ ծովեզերքի գայլախաղճերը: Այսօր իսկ ժողովրդական և մանաւանդ մանկական լեզուն՝ շատ մը նմանաձայն բառեր կը ստեղծէ և կը գործածէ:

Ամէն զգայարանք թէ և յատուկ պաշտօն մ'ունին, ունին սակայն այնպիսի որպիսութիւններ ալ որ հասարակ են ամենուն: Եկարիչը կարող են գունոց բաղադրութեամբ ազմկի կամ շփոթի տպաւորութիւն գործել, կամ, հակառակ բաղադրութեամբ՝ խաղաղութիւն և անշարժութիւն նկարել: Աւելի տարօրինակ զօրութեամբ՝ երամշտութիւնը կարող է հեղմամբ, հնչման ժխտում եզուլ լուսթիւնը բացատրել:

5. Մարդկային ծանօթութեանց ճօխանալուն չափով՝ մի և նոյն բառը զանազան նշանակութիւններ ստացած է փոխաբերութեամբ,

այնպէս որ այն լեզուներ՝ որոց եղանակաւորութեան ստոյգ պատմութիւնն ունինք՝ զարմանալի օրինակներ կ'ընծայեն մեզ բառի մը յեղաշրջութեանց՝ իրենց դարեւոր կեանքին մէջ: Այսպէս rival բառի արմատը կը զըտնենք ալեքսանդրէ մէջ՝ թէպէտ ըստ իմաստի բնաւ զիցս մը չեն ցուցներ: Քեզ՝ հայսանակրիտ արմատը ծնունդ տուած է գել, գելոյ, գլորել և այլն colline, clémence, enclin, déclin, déclivite, incliner և այլն բառերուն որոց ամենը տարբեր իմաստներ ունենալով հանդերձ՝ նախնական նուրբ կապով մ'իրարու կցորդուած են՝ այն է մեղմ գառիվայր, թեքել, ծոել (ոչ թէ կանգնել, ըմբոստանալ):

6. Մեր միջնիւցարդ ըսածներէն տեսնուեցաւ որ՝ ինչպէս բնական էր՝ մարդ առաջին անունները տուաւ միայն իրեն համար աւելի կարեւորութիւն սնեցող՝ կամ վրան աւելի խոր տպաւորութիւն գործող առարկաններուն. իւր բառարանն իւր նիւթական պիտոյից սահմանն ունէր: Դիտելի է մանաւանդ որ ինք առարկայ մը, կ'անուանէ իրեն ամենէն աւելի զարնող մէկ որպիսութեամբը՝ այնպէս որ տեսակ մը ներգաշնակութիւն կայ այն նիւթի գաղափարի և զայն բացատրող բառին հեղման մէջ, և այսչափս կը բաւէր իւր նորագարթոց զգացմունքն ու սահմանաւոր պիտոյքը գոհացնելու:


7. Եղին նմանութեան բնազդը կը տիրէ նաեւ զորոց հնարման մէջ: Առաջին դրաւոր լեզուն գծագրութիւնն եղաւ. առարկայ մը նշանակելու համար, անոր պատկերը կը նկարէին: Ահա քանի մ'օրինակ.



Արև Լուսին Կո մարդ շուն ձի



գայուսթ
շարժում



առաստաղ
երկինք



առագաստ
կով



բաց աչք
գիտություն



ճամբայ
անցեալը



բարձրութիւն
ուրախութիւն

Չինական տառից ծագման վրայ խոսելով Ապէյ Ռեմիզա կը ցուցնէ թէ Չինաց ցործածական տառերը Հիմնուած են այնպիսի ձևերու վրայ որ ուղղակի կամ նմանութեամբ կը յիշեցնեն առարկան կամ պատկերուած գաղափարի մէկ հանդամանքը։ Ահաւասիկ օրինակներ։ Գիծ մը՝ կը նշանակէ 1. երկու գիծ՝ 2. երեք գիծ՝ 3. և այլն հստակական թուանշանաց պէս։ Գծի վրայ կէս մը՝ կը նշանակէ վեհ կամ բարձր. տակը՝ ստոր կամ ցած։ Գիծ մ'ուրիշ գծով մը երկու մասի բաժնուած՝ մէջ. ետեւէ ետեւ երեք մարդու կերպարանք՝ հետևելի. երկու կա՝ նացի գէճը իրարու զարձած՝ կացել. ծառայ մը ետեւ արեւու պատկերը՝ Արեւելք. թռչուն մը բոյիին վրայ՝ Արեւմուտք։ Շան նշանագրէն ծագած են բոլոր գիշակերաց անուանք։ Եղան նշանակեր ծառայած է՝ նոյնօրինակ հանգամանօք՝ մեծ որոճացողները նշանակելու։ Աւելի բարդ գաղափար մը յայտնելու համար. պէմ առ պէմ կրկին նշանակը կան։ Զրի և աչքի պատկերը քով քով՝ նշանակեն շալ. դուռ մը և ականջ մը՝ շահ. լուսին ու արեւ՝ փայլ։ Չինական գրանշանք կատարեալ պատկերացում մ'են։ Նոյն սկզբունքը կը տիրէ նաեւ Մերսիկեան, Աննամացի՝ եգիպտական նշանագրաց մէջ։ Համերց գործածած լեզուն եւս այդ ենթակարգութեան նոր ապացոյց մը կրնայ համարուիլ այնու իսկ է որ մեծաւ մասամբ ամենուն բմբռնիչ է, ինչպէս նաեւ մեջկատակը, որով ամբողջ խաղեր կրնան ներկայացուիլ։

Տ. Մարդկութեան ձակատագրութիւնն է յառաջագիմը. ամենէն նորարանչ՝ ամենէն տենչալի յաղթանակները՝ փոխանակ զինքը յափրացնելով անգործութեան գատապար-

տելու՝ նոր գրգիռ մ'են իրեն աւելի եւս յառաջանալու, ինչպէս որչափ բարձրանայ մարդ՝ այնչափ աւելի կ'ընդարձակի հորիզոնն։ Ուստի չբաւականացաւ նա լեզուն և գիրը ձեռք բերելով։ Իրեն մէջ պէտ սարտամ այլ անպիմարբեի կերպով գործող կատարելութեան գրգման շնորհիւ, իմացաւ սր այդ յաղթանակաց տարտամ կոյտի մէջ, շատ մը յայտնուած գունձեր կան, զոր հարկ էր կորզել՝ գանձք վայելելու համար։ Եւ ի՞նչպէս յաջողեցաւ. գործածելով բարբար նախախնա մութեան առ այս իրեն ընձեռած ձիւրբերը։ Առարկայ մ'առաջին անգամ տեսնելու, ընդ սոցա միայն կը նշմարենք, այսինքն ա՝ նոր ամենէն ազգերու հանգամանքն մանաւանդ մեր վրայ սպաւորութիւն կը գործեն։ Հետզհետէ անոր հետ ընտելանալով կը սկսենք՝ շնորհիւ մեր մտաց վերլուծական ողջութեան՝ զանազանիչ անոր աւելի ներքին՝ աւելի սեփական որպիսութիւնները։ Մեր միտք՝ այս վերլուծական գործողութիւնը շարունակելով, զանազան առարկայից վրայ կը սկսի տարանջատել այն հանգամանքը, որ ամանց միայն սեփական են, և զայնս որ շատ մը առարկայից հասարակ են։ Այսպէս եթէ ակնարկ մը նետենք պարտէզի մը վրայ՝ նախ կը նշմարենք հոն սիրող ամենէն վառ գոյները։ Մտնոր դիտելով է որ կը սկսինք գառնագանձ ուրայն ծագիկներ և որոշել անոնց մէջ նմանութեան և աննմանութեան կէտերն։ Միտքն յառաջ եւս վարելով այս վերլուծութիւնը՝ միակ առարկայէ մը կը սկսի անշատել զանազան յատկութիւններ, զոր օրինակ. ծաղկի մը գոյնբերուն և երանգոց տարբերութիւնը, հոտին զգլխի՝ կամ բարկի՝ կամ մեղմ նուաղկոտ ազգեցութիւնը, ձեւի

խակառօպ կամ վայելուչ մէկ կարուածքը և այլն:

9. Մեզ համար հիմայ գիրք՝ ճայնի մը ներկայացուցին և, և քառ մը՝ առարկայի մը պատկերը: Բայց տեսանք որ ի հուռն քառ մը՝ առարկայի մը պատկերին հետ տեսակ մը նմանաձայնութեամբ՝ անոր յիշատակն ալ կը զարթուցանէր. գիրք՝ հնչման մը կամ իմաստի մը հետ՝ անոր նիւթական պատկերն ալ էր: Փոխանակ այժմու յստակ և պարզ գաղափարի՝ տարտամ պատկերներ էին բառերն ու յետոյ գիրքը: Բայց հետզհետէ մարդու ծանօթութիւնները բազմանալով և յոտակոչելով, մարդ՝ բառին պահեց իր ներկայացուցած առարկային գաղափարը միայն և անկէ անջատեց առարկային ներկայացուցը՝ որ առանձին գործունէութեան մը ասպարէզն եղաւ: Նմանապէս գիրք՝ հանճարոյ մեծ գիւտով մը՝ պարզ ձայնի մը ներկայացուցիչը ճանչցաւ և անկէ անջատելով սկզբան անոր կցուած ներգաշնակութիւնն՝ զայն առանձին գործունէութեան մը նիւթ բրաւ: Այս կրկնակի երկփեղկմանը (redoublement) ծնունդ տուին արուեստից:

Այսօրինակ երկփեղկմանը՝ թէպէտ ոչ նոյնչափ մեծ կարեւորութեամբ կամ նշանակութեամբ՝ տեղի ունեցած են և կ'ունենան ամէն մտաւորական երկոց մէջ: Այսպէս իմաստասիրութիւնը՝ Արիստոտելի ժամանակ մտաւորական գործունէութեան ամէն ճիւղերը կը բովանդակէր. այսօր իւրաքանչիւր ճիւղի ճոխանալովը, առանձին ուսումներ գարձած են, և հետզհետէ երկփեղկելու կը զիմեն. զոր օրինակ. երկարականութիւնը կրնայ՝ հետզհետէ ճոխանալով՝ ընդհանուր բնագիտութեանը գառուիլ և առանձին գիտութիւն մը կազմել:

Մարդկային կարողութեան առաջին և հզօրագոյն յայտարարները՝ լեզուն և գիրքը՝ յինքեան կը պարունակէին՝ անկերպարան ձեւով ի սկզբան՝ իւր գեղեցկագիտական յառաջդիմութեան բովանդակ տարերքը, ինչպէս կաղնայն սերմը յինքեան կը պարունակէ գօրութեամբ ամբողջ կաղնին որ յետոյ զանազան պարագայից ի մի զալովը՝ պիտի

ուռճանայ և մեծ բարգաւաճմամբ զմեզ պիտի սքանչացնէ:

ԳԼՈՒԽ Գ. — Առաջին կազմակերպում. Թիւն արուեստին.

1. Մարդ իւր ցառոց և հրճուանաց և ընդհանրապէս իւր ամէն յուզմանց բացայայտիչ երկու միջոց ունի՝ Ձայնն ու Ձեւը կամ շարժուածքը: Այս բնական միջոցներն ամէն ժամանակ կան ամենուր լրայ, մանաւանդ աւելի զիրարգրած անձանց լրայ. բայց ոչ ձայն՝ ոչ շարժուածք արժիւնակ չեն: Բարկութեան ստատը կամ աղիքաստոր բազկի տարածմանը, երկրպի և արհաւիրաց ճիւղն ու խնդութեան աղտոզակը, նոյն ձեւը նոյն շեշտը չունին. սպառնալից ձեւ մը և գգուանք ու գորովանք նոյն բացատրութիւնը չունին: Ասոնց ուսումնասիրութիւնը կամ պարզ նմանութիւնը նորագարթոյց արուեստին և առաջին տարերքը կազմեցին: Բացատրենք մեր իմաստը: Եթէ միջնէ ժամանակ մը բաւականացաւ մարդ՝ բառով առարկայ մը յայտնել և ըստ իւրում կարի որոշիչ նշանագրով մը որ և է Լակ մը ներկայացնել իւր նմանէն տարբերելու շափ մասնաւորութիւն մը յատկացնելով անոր, շնորհիւ ձայնին ուսումնասիրութեան և շարժուածոց փոփոխութեան՝ ջանաց ոչ զայն յիշեցնելու շափ միայն պատկերել առարկայն՝ այլ անոր ամբողջ յուզումն յայտնելու շափ: Գիմագծերն՝ ու մարմնոյն գիրքը աւելի ուշադիր հետազօտելով՝ աւելի որեկան տեսակեւտ մը ներկայացուց զմարդ. բնութեան տեսարաններն որեւորեց այն զգացմամբ որովք անոնց տեսքը զինքը կը լեցնէր: Եւ վերջապէս քալլ մի եւս անդին անցնելով և նետուելով սահմանաւոր տարրէ անսահման ցնորրից մէջ՝ բնութեան մէջէն քաղած տարերքը բնութեան մէջ չգտնուած էակներու լրայ խմբեց ու ստեղծեց: Արդարեւ անհնար է միայն արտաքին բնութեան ազդեցութեանց ցուցում մը համարել զոր օր. Shelleyին Queen Mabը. այդ օրային գծերն, այդ լուսապաղպա՛լ անդամքը, այդ հրաշալեաց աշխարհը՝ նիւթական աշխարհի մէկ լուսանկարը չեն:

2. Յայտնի է թէ մեր ամէն դատաստան- ներն մեր վարժուած գծերուն վրայ կը հիմ- նուին: Մարդկային կերպարանքն և բնու- թիւնը մեր գեղեցկագիտական դատույն- թեանց հիմունքը կը կազմեն: Այսպէս հո- րիզոնական գիծը՝ անդորրութիւնը կը պատ- կանէ, հակառակ բեկբեկեկալ գծին որ յուզ- ման պատկերը կ'ընծայէ: Երբ մարդ ծիծաղի՝ շրթանց ծայրերը դէպ ի վեր կը ձդտին: Տիրութիւնը հակառակ արդիւնքը կը զործէ՝ երեսին բոլոր դծերուն ուղղութիւնը դէպ ի վար շըջելով: Ըստ այսմ՝ դէպ ի վեր զար- ձած գծերը խնդութիւն՝ թեթեւութիւն՝ զուար- թութիւն կը շնչեն: Վերէն ի վար խոտո- րումը կը նշանակէ թաղծութիւն՝ մեղամաղ- ձութիւն: Այս դիտողութեանց ստուգութիւնը կը ճշմարտութի ճարտարապետութեան մէջ: Մեծամեծ քարերով կազմուած հորիզոնա- կան լայն գծերը՝ ինչպէս կը տեսնուին ե. գիպտական հոյակապ մեհնիցք վրայ, մեզ հաստատութեան՝ անսահման տեսողութեան տպաւորութիւնը կ'ազդեն: Մինչդեռ Չինական բաղանդները իրենց վերամբարձ եղերով և օ. դասլաց գծերով զուարթամտութիւն կ'ազդեն: Ընդհակառակն Եւրոպական կը տիրէ ցրտա- շունչ աշխարհներու օրանկիրն տանեաց վրայ որոց վայրահակ կողերը տան որմունքն իսկ իրենց տակ աննելով կարծես զանոնք կը ճնշեն:

Նոյնպիսի դիտողութիւններ կ'ըլլան շարժ- մանց՝ զունոց և ձայներու վրայ. բունն և մեզմ՝ շարժուածք, բաց քնքուչ գոյներն ու մոյզ թանձր գոյները, սուր և բամբ ձայ- ները՝ բոլորովին տարբեր տպաւորութիւններ կը զործեն: Շուպերի հուպկարը «Մա- հուան երգը» քանի մը միջին երկար նօ- թերու շարքով մը միայն՝ տխրութեան և անսահմանութեան մէկ վսեմ գաղափարը կը զարթուցանէ:

3. Տեսանք թէ արուեստը ոչ եթէ թէւ- կան դիպուածի մը, կամ արտաքին հարկի մը, այլ մարդկային զործունէութեան անմի- ջական արդիւնքն է: Բնական հաճոյք մը կը զգանք այս ինչ գծերու, այս ինչ գունոց, այս ինչ ձևերու զուգադրութեան: Եւ այս հաճոյքը բացատրելու համար անգոստիս ա-

ռաջին օրէն նմանութեամբ միայն չբաւ- կանանայով՝ մարդ իւր անհատական զոր- ծունէութիւնը կը յայտնէ զարդեր ստեղծե- լով որ գեղեցկագիտական ներքին զրգման մը անուրանալի արդիւնքն են: Առջի բերան այս ամէն զգացմանց արտայայտութիւնը ան- տարակոյս շփոթ և իրերախառն են, և ինչ- պէս ամէն գիտութեանց համար՝ ժամանա- կով է որ անոնց իւրաքանչիւրին նկարա- գիրն որոշուելով իրենց յատուկ ասպարիզին մէջ իրենց սեփական եղող զարգացումն ստա- ցած են. բայց որովհետեւ անհնար է՝ և ըստ ինքեան իրաւունք մը չկայ որ ոչ միայն ամէն ազգ և ամէն ժամանակ, այլ և ոչ իսկ մի և նոյն ազգին զանազան անհատները մի և նոյն կերպով զգածուին նոյն մէկ ա- ռարկայէն, կամ մի և նոյն կերպով իրենց զգացումներն արտայայտեն, բնականապէս ոչ միայն արուեստը իրարմէ տարբեր են, այլ նաև անոնց ըմբռնումը տարբեր ըլլալով զանազան աշխարհաց մէջ՝ զանազան տա- րադներով ալ արտայայտուած են: Եւ նոյն իսկ մէկ ազգի տարբեր անհատը, սրչափ ալ միջավայրին հզօր ազդեցութիւնը աստիճան մը հանդիտութիւն (analogie) տայ անոնց զարծոց, իւրաքանչիւր ոք իւր բացատրելու կարողութեան և իւր զգալու շափոյն համե- մատ կ'արտայայտէ:

Ըստ այսմ կրնանք արուեստը սահմանել. «Մարդկային անձնատրութեան յուզեալ բա- ցատրութիւնը»:

Գ. Ա ի ի Գ. — Արուեստին յեղաշրջութիւնը. Գեղարուեստի տարերաց նոյնութիւնը:

1. Մարդկութեան մէջ՝ իւր ստորնագոյն պայմանէն սկսեալ՝ արուեստին ձևումը տե- անք: Գտնուած երաժշտական զործիններն ալ՝ երաժշտութեան հնութիւնը կը յայտնեն: Կրնանք մակարերել թէ բանաստեղծութիւն ու պարն ալ կը գտնուէին՝ իրբեւ նոյն սկզբ- բանց հետեանք. թող որ այս երկուքն ալ կը գտնենք այժմու վայրենի ժողովրդոց մէջ, որոնք՝ ինչպէս ըսինք՝ ճշիւր կը պատկերեն մեզ նմանական մարդկութեան վիճակը:

Այս՝ առարուեստն ինքնեկ ձկտու՛մը՝ պատմական պարուց արշալուսոյն իսկ կը գտնենք վետական երգոց մէջ, ուր յուսոյ է արհաւիրաց ազգմունքը՝ անհարթ այլ խանգա՛վառ երգեր կը ներշնչէին: Բնութեան տեսարանաց յաշտրդութիւնը, տարեբաց պատրուգմունք՝ միով բանին մարդկային ձեռնհասութեան է վեր կարգուած զօրութիւնը՝ հետզհետէ աստուածակերպ երեւումներ կ'առնուին անզոր մարդուն ահաբեկեալ մտաց առջև: Այս անձնաւորեալ երեւոյթք ժամանակաւ միմազնելով՝ դից և դիցազանց առասպելներու աղբիւր մը կը դառնային:

Մինչևե ցայս վայր տակաւին արուեստն անանձնական է, ազգային է. ոչ մէկ մասնաւոր բանաստեղծի մը սեփական կնիքը չկրէր: Ամբողջ ազգի մը կամ ցեղի մը հասարակաց հեծութեան կամ ըղձից թարգմանն է:

Բայց հետզհետէ արուեստն իւր գիտակցութիւնը կը ստանայ. արուեստագործին անձնատրուութիւնն երթալով ասելի տկներե կը հանդիսանայ, և երբեմն իսկ ծայրայեղութեամբ անձնականութեան հետամուտ ըլլալով՝ արուեստին սեռն նպատակը անյայտ կ'ըլայ:

2. Ուստի արուեստը ոչ թէ քաղաքակրթութեան մէկ արգասիքն է, այլ անոր ծագիկն է կամ թէ սերմը: Մարդուն ամենէն զգալի և էական մէկ յատկութիւնն ըղիցային անզուր գործունէութիւն մ'է որ ամէն ճիւղերու կը տարածուի: Այս գործունէութեան զրգիւնն ու նպատակն է լուսագունի տեսչը, բայց զգացողական կարիքը մտաւորական կեանքն ու ամէն ուրիշ կարիքը կանխած են: Արդ այս զգացողական կարեաց լրման հետեւանքն է բերկրանք, խիւղ և խնձիղ կամ անոր ներհակն արտմութիւն՝ թախիծ և սուգ: Այս երկու տեսակ յուզմունք ալ արտաբերն նշաններով կը յայտնուին. ձեւերու և շարժմանց թարգմանութիւնով՝ յատա՛յ կը բերեն պարը՝ կայթը. չափակից խաղերով՝ երաժշտութիւնը. չափակից բառերով՝ բանաստեղծութիւնը:

3. Բայց որովհետեւ մարդս համակիր է և իրենէն զատ այլոց ալ բերկրանք և արտմութիւն գինք կը յուզեն, իւր առջև յանհունս

կը բազմանան առիթք և յանհունս կ'ընդարձակի արուեստից ստպարէզը:

Ըստ այսմ՝ կրնանք սահմանել թէ արուեստը յուզման մը արտայայտութիւնն է որ արտաբուստ կը թարգմանուի թէ գծերու ձեւերու և գունաց բաղադրութեամբք, թէ մասնաւոր չափակցութեանց ենթարկեալ շարք մը ձեւերով՝ ձայներով և բառերով:

Եթէ արուեստից էական պայմանքն եղող գոյնէն և ձայնէն բնութիւնը քննենք՝ կը տեսնենք որ այս երկու տարրերէ ծագող գեղարուեստը առ աշս երեցածէն ասելի սերտ կապակցութիւն մ'ունին իրարու հետ. քանզի երկուքն ալ ըստ գիտութեան՝ իթրուին հիւլէական թրթռմանց արդիւնք են, լուսոյն՝ առ ի շեղ, և ձայնին՝ ըստ երկայնութեան. այս թրթռմանց թուէն կախումն ունին ձայնին սաստկութիւնն և տեսալը, և գունոց գանազանութիւնը սկսեալ մանիշակագունէն մինչև կարմիրը¹:

Խնդիրն ասոնց ճարտար գործածութեան վրայ է. եթէ նոյն խաղին վրայ շարունակենք՝ աղօստ միօրինակութիւն մը կը ծագի. եթէ աստիճանաւոր ելեւէլ մ'առնունք՝ յուշեցուցիչ թմրութիւն մը կը հետեւի. խաղերը՝ գոյները՝ բառերը՝ տարբերքն են որովք ճարտարը գեղեցիկ ամբողջ մը կը կազմէ: Ուստի գեղարուեստից մէջ բացորոշ անշատուներ հաստատել յժուարին է, որովհետեւ՝ ինչպէս տեսանք՝ նոյն ծագումն ունին, և նոյն նպատակն՝ այն է մարդուն գեղեցկագիտական վայելքը:

Հանճարին կայծովը մատուած ոգին՝ օրինակի համար՝ այն որ հզոր կերպով կը զգայ և հզոր կերպով կը բացատրէ՝ իրեն շնչովը կ'ոգեւորէ քարը՝ հրաշագեղ արձաններու, հոյակապ շէնքերու, անշուն նօթերը՝ բառերը՝ գոյները կը փոխուին Baethի մը Սօֆոկլեսներուն, Չայլը Հարօլի մը կամ Թիցիանոյի մը «Յուզիկայ յաղթանակոյն»:

Շարաշարեղի

1. Առաջնոյն միջնէն է 423 միլիոններու հազարութեամբքի, և երկրորդին՝ 260 միլիոններու հազարութեամբքի: